

Որդիական սեր : — Ազդեցուքիւն զգաց-  
ման յարդի ողբերգուքեան և կա-  
տակերգուքեան : — Խոսրով Ռոդուշի :  
— Մնապարծն Ցէդոշի : — Կորիոլան  
Շէքսրիդի :

Ըստ ինձ՝ թատրերգութեան և վի-  
պասանութեանց մէջ որդիական սէրն  
այն ատեն միայն լաւ բացատրուած է,   
երբ միանգամայն բնական բերումն և  
խղճի պարագ մըն է, կիզք մը և պար-  
տառութիւն : Այս երկու պայմանքս  
հարկաւոր են. վերցուր առաջինը, այս  
ինքն հանէ որդիական սիրոյն այն ան-  
տինկալ և յանկարծական դրգմունքն՝  
որ բնազգմամբ իրեն կ'ազդեն, այս ըզ-  
գացման բացատրութեանը մէջ ամե-  
նենին թատերական կերպ չմնար : Հնա-  
զանդ և պատկառող որդւոյ մը նկարա-  
գիրը իրաւ բարփ օրինակ մըն է, որ այ-  
լոյց 'ի շինութիւն կ'ըլլայ . բայց ասով  
թատերական տեսարան մը չըլլար : Վեր-  
ցուր երկրորդ պայմանը, որ է որդիա-  
կան սիրոյն սրբութիւնն ու ազնուակա-  
նութիւնը՝ որ 'ի պարտուց առաջ կ'ու-  
գան, ուրիշ բան չըլլար բայց եթէ դի-  
պուած մը և պատահար մը, և բնու-  
թեան վայրկենական գործ մը . և կամքն  
ու խիղճն ալ մէջը մասն չունենալով,  
դրեթէ մարդկային զգացումն չկրնար  
ըսուիլ : Այս կերպով ներկայացեալ որ-  
դիական սէրն՝ բարոյական սահմանէն  
բնական պատմութեան սահմանը կ'անց-  
նի :

Այս երկու պայմանաց մէկն արուես-  
տին հարկաւոր է, մէկալը՝ բարոյակա-  
նի . բայց որչափ որ չկարծուիր, երկուքն  
ալ մեծապէս իրարու յարակցեալ են :  
Երբ կրեսոսի որդին, համը 'ի ծննդե-  
նէն, յանկարծ խօսիլ կըսկսի՝ տեսնե-  
լով հօրը վերայ սպառնացեալ երկաթն  
և կ'աղաղակէ . Զօրականդ, մի՛ սպա-  
սնաներ զիրեսոս, սրտերնիս կը շարժի .  
վասն զի որդիական բնազգումը, բնա-  
կան տկարութեանն յաղթելով, վսեմ  
և անկարծական ձայնով մը ինք զինքը  
դուրս կ'ուտայ : Բայց այդ կրեին մէջ

քանի գաղափարներ պարունակեալ են,  
որ անմիջապէս հետք կապակցեալ են .  
այն գաղափարը թէ անակնունելի հրաշ-  
քով մը բարոյական մեծ պարտք մը կա-  
տարուեր է . այն գաղափարը թէ առա-  
ջին անգամուն չէ որ որդիական սէրը  
կրեսոսի որդւոյն սրտին մէջ կ'արթըն-  
նայ, տեսնելով հօրը գլխոյն վրայ վե-  
րացած սուրբ, բայց թէ երկար ատենէ  
'ի վեր անոր վսեմ ազդմունքն կ'զգար,  
առանց կարենալու բացատրել զանոնք .  
վերջապէս այն գաղափարն թէ բարե-  
պաշտ և ազնուական հոգի մըն է այն  
հոգին՝ որ երկայն ատեն կը թրթռացը-  
նէր այդ ախտացեալ լեզուն, առանց  
կարենալու խօսեցնել զայն, և թէ ա-  
նով արժանի եղեր է զինքը կաշկան-  
դող կապանքն քակելու : Այս կերպով  
մենք սքանչելեաց և անձնանուիրու-  
թեան գաղափարներն իրարու կը միացը-  
նենք : Մէկն զմեզ կ'ափշեցնէ, միւսը  
սիրտ կը շարժէ, և զգացած խանգաղա-  
տանքնիս այնչափ աւելի մեզի ախոր-  
ժելի կ'ըլլայ երբ հիացմամբ սկսելով՝  
ծշմարիտ զարմացմամբ կը լմնայ, որ է  
զարմացումն հոգւոյ, և ոչ աչաց և ա-  
կանջաց :

Զանազան ժամանակի հեղինակացմէ  
որդիական սիրոյ երեք մեծամեծ տե-  
սարաններ առնելով, այսինքն Ռոդրուի  
խուրուվէն, Շէքսրիդի կորիուլանէն, և  
Տէգուշի Սնապարծէն, կ'ուզեմ հետա-  
զոտել թէ ինչպէս ասոնց մէջ որդիա-  
կան սէրը մեր ինդրած կրկնակի դրոշմն  
ունի, և թէ ինչպէս միանգամայն ան-  
հակառակելի շարժումն և անդրժելի  
պարտաւորութիւն մի է :

Խուրուվոյ կնճիռու նիկումեղեսինին  
կրնանի . խորթ մայր մը՝ թագաւորու-  
թիւնն անդրանին ձեռքէն յափշտա-  
կել կ'ուզէ և զայն իր որդւոյն անցը-  
նել : Նիկումեղես մէջ դէպքերն ողբեր-  
գական կատակերգութեան սահմանէն  
դուրս չեն ելլեր, և Գոռնէյլ իր զիւցազ-  
նը՝ ծալլրածու մը ձեւացնելով, այդ ծալ-  
լրածութիւնն կերպարանափոխ կ'ընէ  
քերդուածը : Ծնդհակառակն խոսրո-  
վու մէջ ամէն բան ողբերգական ու ա-

հաւոր է : Խոսրով, Պարսից թագաւորն , կը սպաննէ իր Որմիզդ Հայրն ու անոր դահուն կը տիրէ : Այս ոճագործութենէն ետև վրան մոլի խելագարութիւն մը գալրով՝ պալատին խորը քաշուած առանձին կ'ապրի , ինք զինքը իր երկրորդ կնոջը Սիրայի խնամոցը թողրով , որ անոր վրայ ունեցած իշխանութեամբը զեղծանելով , կ'ուզէ զինքն հրաժարեցը նել և իշխանութիւնը իր Մարդէսան որդւոյն տալ : Կաւատ , Խոսրովայ անդրանիկը , միրելի ժողովրդեան և զօրաց , Սիրայի զինքը կորսնցնելու համար բանեցուցած հնարքներէն կ'ստիպուի ա-

կամայ յափշտակել թագը , որով և իր կեանքն ազատել : Այս ալքունեաց խոռ վուժիւնն է ողբերգութեան նիւթը , զոր կաւատայ բարուց նկարագիրը աւելի դուրս կը ցատքեցնէ : Կաւատ կը մեծարէ իր հայրը , և կը սոսկայ այդ յափրշտակութենէն զոր Սիրայի նենգութիւն ներէն բռնադատուած կը գործէ . բայց սակայն կ'ուզէ նաև իր հայրենական իրաւոնքն պաշտպանել , և կը խնդրէ աստուածներէն որ Սիրայի և Մարդեսանայ փառասիրութեանը դէմ իրեն հսկեն .

Ընդունայն են երկինք ոյց ձեռընթափ կան դատարկ<sup>1</sup> ,

կ'ըսէ իրեն համարձակ Պալմիրաս նախարարն , որ ազգու բնաւորութեամբը Ռասինի Ահմէտին կը նմանի , և անոր պէս՝ տիրապետական ալքունեաց և մանաւանդ Ասիոյ ալքունեաց դաւաճան մը կը ներկայացնէ . յանդուզն , անողորմ , և ինչպէս վախի նոյնպէս գթութեան անընդունակ , ուրիշ նախարա-

բաց հետ խոսրովայ դէմ կը դաւաճանի : Բայց դաւաճանութեան յաջողութիւնը կաւատէն կը կախուի . Հարկ է որ կաւատ հաւանի թագաւոր ըլլալու : Ուստի Պալմիրաս զենուահասակ իշխանը կը թախանձէ իրենց կամացը զիջանելու . և ինչ բանի կ'սպասէ :

Երկուցեալ 'ի քէն դըշխոյն , հընարագէտ է նենգժոտ  
Արկաննել հըրապոյրս ատելութեան բոլորից ,  
Եւ մերժեալ զքեզ 'ի զահէն՝ համարձակել խնայել քեզ :  
Հարկ է անհրաժեշտ կամ կորընչել կամ իշխել :  
Դու միայն զոր կարկառեմքս ընկալ ըզձեռն յօգնութիւն .  
Կալ մընալն է տկարութիւն , երբ ոք կարող է կանխել :

#### Կաշատ

Վատութիւն է արդարեւ թողուլ ըզգահ 'ի կապուտ ,  
Բայց մերժել անտի ըզհայր՝ է չարութիւն ամպարիշտ :

#### Պալմիրաս

Յայն նախ ինքն անկղիտացաւ , եղեալ առ քեզ թելագիր :

#### Կաշատ

Ա՛հ , նորուն օրինակաւ ներեալ ուրեմն իցէ ինձ ,  
Եւ նուազ ըզսիրու իմ հարկանիցէ ապաշաւ<sup>2</sup> .

<sup>1</sup> Ա. Ա. Տես . Բ. :

<sup>2</sup> Ա. Ա. Տես . Գ. :

Այս միջոցիս Փառնակէս բանակէն կը վազէ՝ ըսելով թէ Սիրա հոն դացեր է Մարդէսանը պսակելու. զօրքը կը տար տամի, կը մրմռայ, կը կանչէ կաւատը, և իրեն հոն չգտնուելուն համար կը դանդատի: կաւատ վերջապէս միտքը կ'որոշէ, և կ'ելլէ բանակը կ'երթայ, Մարդէսանայ խորհրդոցը դէմ դնելու:

Խոսրովու անձը ոչ ինչ նուազ քան զկաւատ՝ ճարտար մտածուած է, և ողբերգութեան բարոյական վախճանին կը

նպաստէ: Խոսրով՝ չարութեան ետեւէն եկող խղճի խայթը կը ներկայացնէ, ինչպէս կաւատ՝ քան զայն յառաջող սոսկումն ու տարտամութիւնը: Այս երկու օրինակներս միաձայն գովեստ են հայրենական անձին անդրժելի վսեմութեանը: Տես զխոսրով որ սևամաղձ դառնութեամբ պաշարեալ, թատերվայ ասդին անդին թափառելով, հեղձամիջուկ հեծութեամբ կը դոչէ.

Ի խորոցդ անդընդոց չըհասանէ յունկըն ձեր

Բարբառ ահաւոր որ կըշտամբէ զիմ ոճիր  
Եւ զդըմնեայ եղեռանն ինձ ըզսոսկումըն ցուցեալ,  
Յիմ 'ի կողս ըստիպէ զինեալ սրբել ըզձեռն իմ:  
Ո՞չ ահա տեսանէք 'ի մէջ ամնզոյդ մըթաստուեր  
Ըզհօրն իմ շընչասպառ ըզմիգազզած կերպարան,  
Ի գահէն կապտելոյ տալով հրաման ելանել,  
Եւ ուր հարի ըզնա՝ ցուցանելով ըզտեղին<sup>1</sup>:

Կը սոսկանք այն ատեն՝ յիշելով այդ արքունեաց մէջ կատարուած ոճիրը, և թերես ուրիշ կատարուելիք եղեռան գործութեան մը նախազգացութեամբ: Բոլոր դէպքերն չարագուշակ երագու-

թեամբ մը իրարու կը յաջորդեն: Խոսրով հրաման կու տայ Սարդարիկոս նախարարին՝ կաւատը բռնելու. բայց երբ կաւատ կ'երենայ, Սարդարիկոս ոտքը կ'իյնայ ըսելով.

... Հրաման է ինձ արդելական ունել գքեզ,  
Որում թէ անսաստեմ՝ զլուխս 'ի կըշիռս եղեալ կայ.  
Բայց ինձ ոչ այդպէս վաղ բարիքդ եղեն մոռացօնք:  
Առ քոյ ոտս ահա բերեմ՝ զիմ ըզգըրուխ եւ զպատուէր:  
Կիւրոսի մեծին զաւակ ուինքնակալացն այնքանեաց,  
Ո՛վ իշխանդ, 'ի քեզ ըզգըրոշմ քոյոց նախնեացըդ պահեա:  
Ահա ժամ երեւելոյ եւ ըստ քոյոցդ օրինաց  
Բաշխելոյ ըզբախտ թագաւորաց եւ ազգաց<sup>2</sup>...

Կաւատ կը զիջանի Սարդարիկեայ դիւցազնական անձնանուիրութեանը: Առաջին հանդիսին վերջը հաւանած էր Պալմիրասայ հետ բանակ երթալու Մարդէսանայ խորհուրդն արգիլել. հիմնայ յանձն կ'առնու թագաւորել, և Սարդարիկոսի հրաման կ'ուտայ՝ Սիրա թա-

գուհին բռնելու: Սարդարիկեայ այս հրամանը կատարելուն տեսարանը ազդու և գեղեցիկ է: Դեռ Սիրա չգիտեր կաւատայ իշխանութեան համնիլը. դեռ զինքը թագուհի կը կարծէ, և թատեր խորը զՍարդարիկոս տեսնելով կ'ըսէ.

Արարեր, Սարդարիկէ, զառ քեզ պատուէր հրամանին:

**Սարդարիկոս**

**Ո՛Հ :** տիկին . զայլ պատուէր արդ կատարեմ յակամոյս .

**Սիրա****Եւ զ՞ր :****Սարդարիկոս****Ունել ըգբեզ :****Սիրա**

**Զի՞նչ ժըպրհութիւն այդ քոյին .**

**Զի՞ս , ապերասան :****Սարդարիկոս****Ըգբեզ :****Սիրա****Եւ ուստ :****Սարդարիկոս****Յալքայէ :****Սիրա**

**Սըտախօս . Խոսրով ուրեմն քեզ պատուէր զայդ զընէ :**

**Սարդարիկոս**

**Ո՞Հ Խոսրով մերկացաւ 'ի պըսակէն թագակապ :**

**Սիրա**

**Ո՞Վ ապա , այ դաւաճան . որդւոյս հրամանդ այդ իցէ :**

**Սարդարիկոս**

**Ի՞նձ որդիդ հրամայել . զի՞նչ ռք աղէ իցէ նս :**

**Սիրա**

**Տէր քոյ , թագաւոր քո , ով անօրէն վատշըւէր :**

**Սարդարիկոս**

**Թագաւոր կաւան է իմ , կաւառ իմ տէր իշխեցող .  
Անուամբքս այսոքիւք Պարսիկք ըզնա ճանաչեն :**

**Սիրա****Աստուածք :****Սարդարիկոս**

**Եւ առ 'ի գալ ընդ մեզ ըզնա ճանաչել ,  
Բացայացտ ունիսք հրաման՝ աստ ձեռն 'ի քեզ արկանել :**

Սիրա

Յիս ձեռն արկանել. այ նենգաւոր :

Սարդարիկոս

Յինքն 'ի քեզ<sup>1</sup>:

Ամէն բան լմնցած է. կաւատ տէր  
կ'ըլլայ. իսկ խոսրով, Մարդէսան և Սի-  
րա կը մատնին 'ի շղթայս : Այն ատեն  
թագաւորին վրայ որդի ըլլալը կը տես-  
նուի, վասն զի մէկէն կը խոռովի ու սիր-

տը կ'ելլէ . անգութն Պալմիրաս անօ-  
գուտ տեղ կը ջանայ կաւատայ գլխոյն  
վրայ թափն ապահովցնել, փուճ տեղ  
անոր առջև կը դնէ թէ,

Առնապէս քաջութեամբ եւ քան զօրէն գեր 'ի վեր  
Փոփոխմանց օգնել է հարկ յոր բախտ լինի ձեռներէց .

Կաւատ հասկնարով այս հնարիմաց առածներուն միտքը, ազնուական զգացմամբ  
մը կը պատասխանէ .

Եղուկ . նըստայց 'ի գահ՝ չարագուշակ 'ի հըմայս,  
Թէ նորա ըսկիզբն արեամբ եւ կը տատանօք լինիցի<sup>2</sup> .

Բայց ուրիշ ճար չկայ . հարկ է նուա-  
ճելոց վիճակն սահմանել : Պալմիրաս ,  
Մարդարիկոս, ֆառնակէս և բոլոր նա-  
խարարք որ գերաւատ գահը նստուցին ,  
կ'ուզեն որ Սիրա, Մարդէսան և խոս-  
րով մեռնին . կաւատայ որդիական սէ-  
րը տկարութիւն կը համարին . ասկէ  
զատ փրկութեան ուրիշ հնարք չկայ  
կ'ըսեն : Ով պիտի յաղթէ . նախարա-  
րաց վայրագ խորհուրդն թէ գեռահա-  
սակ իշխանին խղճահարութիւնը : Տե-  
սարանին վրայ սոսկումը կը տիրէ երբ  
կաւատ ելլելով այն գահը զոր այդպէս  
շուտով չէր ուզեր ժառանգել, դիմացը  
բերել կ'ուտայ նախ զՍիրա, իւր խորթ

մայրը, անհաշտ թշնամին , զոր 'ի մահ  
կը յուղարկէ, ինչպէս որ այն զինքը պի-  
տի յուղարկէր . վերջը զՄարդէսան , իր  
եղբայրն ու նախանձորդը , որուն թե-  
րևս կ'ուզէր ներել . բայց անիկա իր զը-  
թութիւնը կ'անարգէ և իշխանութիւնը  
կ'արհամարհէ . ուրեմն պէտք է Մար-  
դէսան Սիրայի պէս մեռնի :

Կը մնայ վերջին գերին , մեծագոյն  
քան զամենեսին և ահաւորագոյն . «Բե-  
րէք զիսորով, կ'ըսէ Պալմիրաս , կաւա-  
տայ ցուցըցած հաստատութիւնն կամ  
բարկութիւնն յարմար առիթ սեպելով :  
— կեցէք . կը պոռայ կաւատ շփոթեալ  
և այլայլեալ :

Պալմիրաս

. . . Աստանօր մեծ յաղթութեան են խընդիրք ,  
եւ փառաց զուն ուրեք ոք հասանէ , տէր արքայ ,  
Բնդ շաւիզս արահետս եւ յաճախեալ պողոտայս :

Կաւատ

ԱՌ , շատ իսկ անսացի անկարեկիր ձեր սըրտից .  
Ըզվայելս իշխանութեան ես ոչ կարեմ ժառանգել  
Վըտանգաւ աւուրց նորին որ ըզկենաց ետ ինձ շունչ<sup>3</sup> :

Բերէք զխոսրով, կը կրկնէ Պալմիրաս .  
այն ատեն կ'երենայ թագաւորը, յաղ-  
թահարեալ և ամոռէն զրկեալ, որ իր  
փառասիրութեամբն երբեմն 'ի հայրա-  
սպանութիւն մնարերեց, և խղճին տադ-  
նապէն խելագարեցաւ . բայց ոչ չարու-  
թիւնն, ոչ յիմարութիւնն և ոչ թշուա-  
ռութիւնը եղծանած չեն իր արքայա-

կան վեհափառութիւնը և մանաւանդ  
հայրական վսեմութիւնը : Ինքն ալ զայն  
կ'զգայ, և ցաւէն ու բարկութենէն խել-  
քը վրան գալով . մոռնալով իր գերու-  
թիւնն ու յանցաւորութիւնը, և միայն  
հայրութիւնն ու իր անարգութիւնն յի-  
շելով, կը կանչէ .

..... Ո՞վ բնութիւն, եւ դուք հաստիչք նորուն դիք,  
Անլուր պանչելեաց ականատեսք եղերուք .  
Որդին իմ դատաւոր կենացս յիմ գահ բազմեալ կայ:  
.....  
Եւ դուք՝ աղէտիկքս ապարթանեալք վիսութեամք,  
Ծառայք իմ յառաւօտու եւ իշխեցողք յերեկոյս . . . .

Այն ատեն կաւատ ինք զինքը չկարենալով զսպել, խոսրովայ ոտքը կ'ինայ .

Հաճեսջիր լըսել ինձ, տէր : Ո՞վ բընութիւն, եւ դուք՝ դիք,  
Օ՞ն արկէք զակն ատտէն . սոսկումն ըզձեղ ոչ կալցի .  
Զոր մերժէքդ ատելութեամք՝ դեռ եւս առ ձեզ կայ պատկառ .  
Չեմ ես ըրունաւոր կամ դատաւոր հօր իմում .  
Անարատ կայ տակաւին զոր հաստեցէքդ յիս այս սիրտ .  
Յիրաւանցս հրաժարեալ՝ հայր ինձ ըզնա դաւանիմ:  
Եւ իցէ բազուկ որդւոյ զոր հեծութիւն կամ արտօսր,  
Մէն մի ակնարկիր հօր ոչ առնիցեն զինաթափ<sup>1</sup> :

Սիրայի և Մարդէսանայ համար տուած  
զճիուը յետս կոչելով կը խաւրէ զՄարդա-  
րիկոս որ զիրենքը ազատէ : Բայց ալ բա-  
նը բանէն անցած էր . արդէն իսկ Սիրա  
և Մարդէսան թոյնը խմած էին . և խու-  
րով յուսահատ ինքզինքը կ'սպաննէ ,  
թողլով աթուը կաւատայ, որ կրնար  
անկից ետև առանց անիրաւութեան ժա-  
ռանգել զայն :

Որդրուի խոսրովը կրնայ իր վան-  
սէզլախն հետ բազգատուիլ, ոչ միայն  
անոր համար որ քերդողն անոր մէջ  
գոռնէյլի արժանի թատերական ոյժ մը  
կը ցուցընէ, այլ նաև վասնզի այս եր-  
կու նիւթերն նոյն իսկ իրենց հակա-  
զբութեամբն իրարու կը նմանին : Վան-  
սէզլա հայր մըն է որ իր որդին 'ի մահ  
կը յուղարկէ . կաւատ որդի մըն է որ  
յանձն չառնուր իր յանցաւոր հայրը  
դատապարտել . և այս զանազանութիւնն

պքանչելի կերպով հայրական սիրոյն և  
որդիսական սիրոյն մէջ եղած տարրե-  
րութիւնը կը բացատրէ : Ոչ թէ մէկը  
քան զմիւննուազ գորովական է . այդ  
ամեննեին չէ . բայց թէ և զգացմունքներն  
հաւասար ըլլան, իրաւունքներն տար-  
բեր են : Վանսէզլայի հետ՝ որ ստիպուած  
է զորդին 'ի մահ դատապարտել՝ մենք  
ալ կուլանք . բայց հայրական սիրոյն առ-  
արդարութիւնն ըրած զոհը՝ տեսակ մը  
ամբարշտութեան և մծզնէութեան մը  
պէս զմեզ չսարտուցաներ : Այն իրա-  
ւանց գազափարն որ հայր մը որդւոցը  
վրայ ունի, մեր առջեն կ'արդարացնէ ըզ-  
վանսէզլա . և ասոր համար է որ իրեն  
ցաւակից եղած միջոցնիս միանգամայն  
զինքն անպարտ կը դատենք : Այս, կըր-  
նաս, բրուտոս, քու որդիդ 'ի մահ յու-  
ղարկել . կրնաս և դու, Տորկուատոս,  
քու զաւակդ դահճաց տապարին մատ-  
նել, այս, ազատութեան սէրն ու բա-  
րեկարգութեան նախանձը կրնան հայ-

րական սիրոյն յաղթել, մանաւանդ երբ ազատութեան սէրը աւելի խիստ և եռանդուն զգացման մը հետ միանայ, այս է համբաւոյ սիրոյն հետ. որովհետեւ, ըստ Վիրդիլիոսի, Բրուտոս ոչ միայն հայրենիքը այլ նաև գովեստից փառքը կը մոտածէ: Բայց վերջապէս որչափ ալ Օգոստեան դարուն քերդողը նախնոյն Հռովմայ խստասիրտ դիւցազունքն անցողաբար մը կը պախարակէ, որչափ ալ մեր սրտէն անոնց դէմ տրատունջներ կ'արձրկենք, ով մեզմէ կը համարձակի զիրենք ամիծանել իրեւ ամպարիշտրոնաբարողք աստուածային օրինաց. ով մեզմէ, թէպէտ և սոսկմամբ, անոնց հայրական իշխանութեան ահաւոր մեծութեանն առջև շխոնարհիր: Կ'ախորժիմ տեսնել որ երբ Տորկուատոս Հըռովմ կու գայ, հռովմայեցի երիտասարդներն չեն ուզեր այդ բարեկարգու-

թեան անողոքելի վրէժինդրին ընդ առաջ ելլել. կը սիրեմ այդ բարոր զաւակաց փախստեամբն իր չորս կողմն եղած լոռութիւնն ու ամայութիւնը. բայց սակայն հարց անոր վրայօր տուած անաշառ վկայութիւնն չեմ իշխեր պախարակել. այնչափ ճշմարիտ է որ հայրն ունի իրաւունք մը զոր ոչ ինչ կարող է եղծանել, թէ և ինքն անով զեղծանելու ալ ըլլայ. և թէ որդին պէտք է միշտ զայն մեծարէ, թէ և յանցաւոր ըլլայ: Այս բանս ահա Ծողրու կաւատայ անձին վրայ զարմանալի կերպով զգացած և բացատրած է: Փուճ տեղ դեռահասակ իշխանին իր հօրը չարութիւններն կը յիշեցնեն. փուճ տեղ իրեն կ'ազդեն թէ տէրութեան օրէնքը կը պահանջեն որ ծերունի թագաւորը մեռնի. « Ո՛չ, կը գոչէ կաւատ,

### Առ բարբառ բնութեան ես խուլ լինել ոչ կարեմ<sup>1</sup> »:

Կաւատ իրաւունք ունի. Հօր մը ձայնը, թէ և աղաչաւորի կամ յանցաւորի մը ձայնին պէս տկար ըլլայ, կամ զէնընկէց բոնաւորի մը աղաղակ մը, կամ 'ի խղճէ հատկլեալ հառաչանք մը ըլլայ, հօր մը ձայնը որդւոյն խղճին և ականջին մէջ անանկ ուժգին կը հնչէ, որուն դէմ զնել անկարելի է. և վայ անոր որ զայն չլսելու կը զարնէ. փասն զի երբ մահուամբ հայրական շրթունքն փակուին, այն ատեն մանաւանդ այդ ձայնը ցաւագին կերպով մը կը թնդայ այն ականջներուն մէջ որ զայն արհամարհեցին:

Խոսրով ողբերգութիւնը, զրից և զգացմանց վսեմութեամբն պատիւ կ'ընէ Ծողրուի հանճարոյն, և մանաւանդ իր սրտին, որ 'ի բնէ մեծ և վեհանձն էր. ինչպէս իր մահն ալ վկայեց: Յամին 1650 իրեւ տեղակալ Տրէօի իշխանին, քաղաքին հոգաբարձութիւնը վրան առած ըլլալով, չուզեց թողուլ զայն զոր տարափոխիկ հիւանդութիւն մը անապատ կը դարձնէր: Անօգուտ տեղ

բարեկամբն ու եղբայրը զինքը կը թախանձէին. « Յիրաւի ոչ փոքր փանզի մէջ կը գտնուիմ, կը պատասխանէր եղբօրը, փասն զի զրած վայրկեանս, այսօր մեռնող այս քանանումէկերորդ անձնն է որուն համար զանգակ կը զարնուի: Նայինք, երբ Աստուած ուզէ՝ հարկաւինծի ալ պիտի գայ այդ վայրկեանը!»: Ծողրու մեռաւ 'ի 28 մայիսի 1650, քառասուն աարեկան, այդ պարզ և գեղեցիկ տողերը զրելէն քանի մը օր վերջը. աւելի համբաւ ձգելով իրեւ լաւ մարդ քան իրեւ բանաստեղծ:

Ծողրուի խոսրովին մէջ որդիական սէրը փառասիրութեան հետ կը մնաքառի, իսկ Տէղուշի Սևապարճին մէջ ունայնամութեան հետ կը կոռուի: Թէպէտ պատճառներն հաւասար ծանր չեն, բայց պայքարը ոչ ինչ ընդհատ բուռնէ:

« Յիշեա զհայր և զմայր քո, զի 'ի մէջ մեծամեծաց նատիցիս զու», կ'ըսէ Սիրաք. և այդ առածը, յորում զարգացեալ ընկերութեան փորձառութիւն մը կ'երեի, հօր մը կամ մօր մը զգացած զառնագոյն կսկիծներէն մէկն կ'իմացնէ: Հայրասպանին ամպարիշտըլու-

Նութենէն, և ապերախտին վհատեցուցիչ խստութենէն ետև, փառասիրին անարդ ամօթը որդիական սիրոյ գէմ չերևակայելուանգութ անիրաւութիւնն է: Ճշմարտապէս չմեծարեր իր հայրն այն որ զինքը ամենուն զիմաց չպատուեր, որ անոր ճերմակ մաղերուն արժանաւոր յարգութիւնն տալու համար կըսպասէ որ տանը գոները գոցուին, և փակ գոներով միայն կընայի բարի որ-

գի ըլլալ: Անոր համար սուրբ Գիրքը կը խրատէ որ մեծամեծաց մէջ մեր հայրն ու մայրը յիշենք. հոն մոռցուած շրլալն անոնց քաղցր է, մանաւանդ երբ նուաստ վիճակէ ըլլան. այն ատեն որ գին պատիւ կ'ընդունի, երբ իր ծնողաց նուաստութիւնն կը խոստովանի:

Կը շարունակուի:

### ԾՈՑ ՊԱՅԵԱՅՑ

Տես՝ թրը հեղիկ այդ ալեակ  
դայ անկանի յափն ըսփիւռ,  
Եւ խուսափուկ մեղմ զեփիւռ.  
Կընճոէ թեթեւն ի հագագ  
Զալիս՝ յածեալ զուարթ ի հիո:  
Օ՞ն ի թեթեւ նըստիմք կուր  
Վարեակք հողմոյն ի շընչմանց,  
Եւ շուրջ ծոցիս մենաւոր  
Քերեմք ըզգոյշ զեզր ափանց :

Եզերք ի մէնջ տան խուսափ .  
Եւ մինչ զողդոջ զու ձեռամբ  
Ունիս ըզթիակ գիւրաթեք,  
Ես մէտ ի թին ճարճատուն  
Ընդ խոր ալեաց երերուն  
Սուր պատառեմ ակօս բեկ :

Ո՞հ, Տէր, ժամուս զովագին .  
Նսեմ դըշխոյին գիշերաց՝  
Ահա տեղի ես արփին  
Ի ծոց թետեայ խոր թափանց :  
Ըստ գիրկ ծաղկանց կիսափակ  
Ծաւալք ծըխոյն անուշակ  
Ընդ օդս աստէն ծաւալին .